

ցինք : Ասկայն վախը աւելի էր . վասն զի դեռ երկրաշարժը կը շարունակէր . ոմանք ալ իրենց ձախորդ կանխաձայ . նութեամբը նորանոր աղէտք կը գուշաւ կէին : Խակ մենք թէ պէտ վասնգէն աշատած էինք , սակայն սիրտ չէինք ըներ անկէց հեռանալու՝ ինչուան որ մօրեղ-քօրս վրայ նոր լուր մը չանունք : Ո՞չ , իրաւունք ունէինք վախնալու իրեն կե-նայը վրայ ։ :

կը շարունակոի :

ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Եգիպտոսի բուրգերուն օգտակարութեամբ վրայ նոր կարծիք մը :

Իմն աստեն իմաստնոց մէջ վէճեր ելեր են թէ արդեօք Եգիպտացիք ինչ վախնանի և ինչ օգտի յուսով շնչած ըլլան իրենց բուրգերը՝ անհամար ծախ քով և անբաւ աշխատութեամբ :

Տեսակ տեսակ կարծիքներուն վրայ , մօտերս նոր կարծիք մ' ալ կ'աւելցընէ Պելշիոյ Ճարտարութեան թանգարա-նի վերատեսուչը Պ. Ժապար⁹ . իր հրա-տարակած կարծիքը մեր հնասիրաց ալ կ'ուզենք հաղորդել :

Եգիպտացիք , կ'ըսէ Ժապար , որ ըստ ամենայն հոչակաւոր Ճանապարհորդաց հնութեան ամենէն աւելի խելացի և լուսաւորեալ ժողովուրդը կը սեպուին , չէին ձեռք զարներ այսպիսի վիթխարի ձեռագործաց՝ առանց հասարակաց այն պիսի մեծ օգուտ մը դիտելու , որուն համար յանձն առնուն այնպիսի մեծ գումար ծախելու :

Ինոր համար անտարակոյս բուրգերը Վեղոսին ծաւալած ատեն մէջի պտը-տող բիւրաւոր նաւավարներուն , և աւազուտ անապատին մէջ թափառական Ճանապարհորդներուն համար գտողա-կան կէտեր էին որոնք տասնըհինգք քսան փարսախ հեռուէն կրնային լուսաւոր

¹ Եգիպտոսի բուրգերն ու պատկերը տես Օ-րագրիս Դ. հատորին մէջ էջ 315 :

² La Science pour tous. N. 2.

ընկուզի պէս տեսնուիլ , որուն նմանու-թենէն Յոյնք զրուրգերը կուեր են ու-րօս ամսցալաւ (կրակէ նուշ) , որ ետ-քէն կրծատութեամբ եղեր է ուրամիւ :

Վէտոփիթ բրդան գլխուն դաշտաձւին վրան կրնար կարի կրակ վառուիլ , ու պահապան զօրքեր ալ կրնային կենալ հեռուէն տեսնուող կարաւանաց հաս-նիլը և թշնամի աշխարհակալաց յար-ձակումը դիտելու և իմացընելու հա-մար : Ի՞այց նաւավարաց ուղղութեան դրին համար մէկ բուրդ մը միայն բա-ւական չըլլալով՝ Վէտոփինէն ետև եր-կրորդ մը ալ շինեցին , յետոյ երրորդ մըն ալ . և շատ մը պղտիկներ ալ , ինչ-պէս թշնամեաց դէմ պատերազմողք կը շինեն պղտի պղտի մարտկոցներ :

Ուրեմն քաղաքականացեալ ժողո-վը բարեան մը ամենամեծ կարևորութե-համար շինուած էին աս բուրգերը :

Ի՞յն ամենայն ազգեր որ ընդարձակ շիտակ երկիրներու մէջ բնակած են , ինչպէս Եգիպտաց դաշտավայրները , վարուն ճամբաներ բացուած չըլլալուն՝ բարձր աշտարակներ կանգնելու կարօ-տութիւն ունէին , ցրուած զօրաց հա-մագումար ժողվուելու և դիտելու վախ-չանաւ :

Քարելոնի անուանի աշտարակը նոյն վախճանաւ շինուած էր , ինչ վախճա-նաւ որ Եգիպտոսի բրդերը և Ծինու-յախճապակէ աշտարակը : Ձեն ալ նոյն եղած պիտի ըլլայ , ինչպէս որ մինչեւ հիմա մնացած քառակուսի չորս յարկերէն կ'երեւայ , որուն աւերակաց վրայ ձիով ելեր է Պլքինկէմ Ճանա-պարհորդը :

Ա ինչենցիոս Դասսոս (Ըղաձ¹) Ա-մազնաց գետին քովի եղած դաշտա-վայրաց մէջ գտաւ շատ մը Եգիպտո-սիններուն նման բուրգեր , որ անշուշտ նշանպէս հասարակաց փրկութեան պի-տոյիցը համար կանգներ էին երկրին Վէդոքդան ըսուած նախնի ժողովուր-

¹ Միացեալ նահանգաց Օզաձ գետին եղեքքը Արիանուս ու Միսուրի գաւառները բնակող հըն-դիկ երկրցիքը Օզաձ կ'ըսուին , որ հիմա սկսած են կրթուիլ :

Դը : Ամերիկայի շատ ազգեր նոյնպիսի բուրգեր շինեցին իրենց երկրին մէջ :

Չենք կարծեր որ խաբուինք երբոր ըսենք թէ բարձր ամոռանիստ եկեղեցիները, կալուածական դղեակները և արեգակնակները կամհովասուն բարձր տեղուանքը նոյնպիսի առժով շինուած պիտի ըլլան :

Վյրէնէլի փարոսը չինուած, Պաղղիոյ ծովափանցը վրայ բրգերէն աւելի լաւագոյն չենք չէր կրնար շինուիլ՝ նաւորդաց նպատակ տեսութեան մը գործելու համար :

Ուէ ամենէն բարձր բուրգերը կանդնող թագաւորաց յիշատակը պատուեցին Եցիպտացիք, և իրենց գերեզմանատեղին որոշեցին, ասկէ աւելի բնական բան չկայ. այնպէս շատ ալ բնական է նաև որ աս բրգանց դիրքը ու տեղը աստղաբաշխօրէն ամենեին կարելի ծըշդութեամբ ալ ուղղած ըլլան : Եւ թէ աս բրգանց՝ եգիպտական ասպարէզի մը չափը տուած ըլլան, ինչպէս որ ցըցուց Պ. Եսօմար իմաստունը, խելք կը պառկի ասոր ալ. բայց խելքերնիս չհանիր որ ինչու համար աս կոթողները այս չափ մէկմէկու հեռու կանդնած ըլլան, երբ վախճաննին իրաւցընէ ըլլար անապատին աւազը արգիլէլ և սիմոն ըսուած աննկուն կամ սաստկաշունչ խորշակ քամիին զօրութիլ խորտակել :

Հապա ինչպէս համարինք թէ այս չափ ահագին ծախք և աշխատութիւն՝ փառասէր իշխանի մը արտառոց հաճոյքը լեցընելու համար եղած ըլլան, ուր անանկ նախատելի մարդ պէտք էր համարուէր ամենուն առջեւ առջի բուրգ շինողը, որ իրեն յաջորդները և ոչ մըտքերնէն անցընէին այնպիսի ունայն ու յիմարական խորհուրդներ :

Պ. Եսօմար դիտեր տեսեր է որ բոլոր բրգանց ծայրը երկրաչափական պրզտի բրգաձեներով կը լմրնան, Ճերմակ մարմարինի մէջ ագուցած, որուն ծայրը ուրիշ բան չենք կրնար կարծել որ դրուած ըլլայ բայց եթէ վառելի բոց :

Բայց երբոր մտածենք Եցիպտոսի մշտապարզ երկինքը, և անոնց գագա-

թանց բարձրութիւնը, ուր մարը մտնող արևեռն ճառագայթները երբոր կ'եղու սը խոր խաւարի մէջ թաղուած է գեռ երկու ժամ ալ անոնք կը ցոլան, երբոր լուսինը կուգայ անոնց սպիտակափայլ երեսները լուսաւորելու, կրնանք գուշակել որ քիչ անգամ կ'ըլլար որ անպատին մէջէն անցորդները ու կ'եղոսի մէջնաւավարները չտեսնէին բուրգերը:

Ինչուշտ ասոր համար ալ է որ յոյն նաւավարները (ինչպէս որ վերն ըսինք) բիրամիտ անունը տուին առջի անգամ որ տեսան բրգանց լուսաւորած գագաթները :

Ուրեմն մեր այս ըսած խօսքերէն կը հետևի որ բրգերը էին մէյմէկ փարոս, լապտեր և դիտարան, անհրաժեշտ կարեւոր Եցիպտացւոց, որ նաև շատ անգամ անսապատին սահմանները կանգնուած շինից մէյմէկ ապահովութիւն եղան :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լորովիկոս ԺԶին վարքն ու մահը ¹:

Տաճարի ըսուած աշտարակին մէջ հինգ ամիս ծառայեցի թագաւորին և իր մեծափառ ընտանեացը. և թէպէտ քաղաքական Շարէկարգութեան պաշտօնարանին սպայքը՝ մեծ արթնութեամբ կը հսկէին վրանին, սակայն անով ալ կրցայ այլեւայլ հարկաւոր տեղեկութիւններ ձեռք ձգել, եթէ գրաւոր և եթէ անգիր, բանտին մէջ պատահած դէպքերուն վրայօք :

Ի՞ս գրուածքս շարագրելուս վախճանը ընդարձակ պատմութիւն մը շինել չէ, այլնիւթ մատակարարել անոնց որ ատեն անցնելէն ետքը ուղեն ան եղածին պատմութիւնը գրելու ձեռք զարնել : Եւ որովհետեւ թագաւորին և իրեն ընտանեացը դէմ եղած ամէն նախատանացը ես միայն ականատես վկայ